

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆ

Հրատարակութիւն

ԱՄԵՐԻԿԱՅԻ

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ



Նիւ Եռք

1946

## ՆԱԽԱԲԱՆ

Աւետարանչականի Հրատարակչական Յանձնախումբը տետրակի մը մէջ ամփոփելով ի լոյս կ'ընծայէ Վեր. Պետիկեանի այն տասը յօդուածները գորս իր եկեղեցիին Շաբաթական Թերք-իկին մէջ յաշորդաբար հրատարակեց Աւետարանականութեան Հարիւրամեակին առքիւ։ Բազում ընթերցողներ գնահատումով արտայայտուեցան այդ յօդուածաշաբքին մասին որով ան պատմական լոյս կը սփոկը Աւետարանականութեան ծագման դրդապատճաններուն շուրջ, եւ իրողութիւնները կը մեկնէր, կը վերլուծէր մեկին խորհուրդով եւ տրամաբանութեամբ։

Կը յուսանք քէ այս տետրակը պիտի լուսաւորէ շատերու միտքը նիւթի մը մասին որ, դժբախտաբար, կա՞մ մոռցուած է եւ կամ աղնատուած եւ դիմափոխուած կանխակալ կարծիքներով եւ անհիմն ենթադրութիւններով։

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԱԵԽԵ ծառ իր երեւելի հաստիկին շախով ալ հողին ծոցին մէջ թաղուած անտեսանելի արմատներ ունի: Նոյնը ձմերիս է պատմական դէպքերու համար որոնք կը գասաւորուին եւ կը պիտակուին սոսկ թուականով մը: Օրինակի համար, 1776 թ պատմական թուական մըն է որ ի յուշ կ'ածէ Ամերիկայի պետական անկախի կեանքին սկզբնաւորութիւնը: Բայց այդ սկզբնաւորութիւնը՝ երկար տարիներու դէպքերուն վերաբերմաժը նաեւ վերջայանը (epilogue) մըն է:


Ճիշտ այդպէս է նաեւ 1846 թուականը մեզի համար: Այդ տարին մէր մէջ ծնունդ առաւ անկախ եւ ինքնարաւ եկեղեցի մը որուն ծնունդները զայն մկրտեցին «Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի» անունով: Ժամանակի ընթացքին «Հայաստանեայցը», դժբախտաբար, կրծատուեցաւ, եւ եղաւ «Հայ» միայն, չենք կարծեր, աւելի քան բարորդիւրասահօրէն զրելու եւ արտասանելու խորունկ շարժառիթով: Ինչո՞ւ, սակայն, «Հայաստանեայց»:

«Հայաստանեայց» որովհետեւ այդ առաջին Աւետարանականները աղքին եւ մայրենի եկեղեցին սէրէն երբեք չըրաժարեցան, եւ ոչ ալ անոր թանկագին եւ սրբազնան արժէքներէն: Յիրաւի այդ անունին մէջ կը յայտնուի Աւետարանական շարժումին յատկանշական պատմական ողին (genitus): Եկեղեցական բաժանումը եթէ անխուսափելի էր, կամանոր չէր: Այդ նոյն շարժումը եթէ հնտապայ եւ աւելի թուլատու պայմաններու տակ սկսած ըլլար, վստահարար բաժանումը պիտի արգիլուէր փոխանակ, ինչպէս յայտնապէս պատահեցաւ, մըուրակուելու: Իրողութիւնը այն է թէ՝ ինչպէս դուրսը, մայրենի եկեղեցին մէջ եւս կայ աւետարանականութիւն: Ինչ որ անկարելի եղաւ ասէի հարիւր տարի առաջ, այսօր, եւ ութէ քառասուն տարին ի վեր կարելիութիւն մը եղած է:

Հարիւր տարի առաջ մայրենի եկեղեցին բաժնուելով իրենց սեփական եկեղեցին կազմողները, եթէ իրենց մասը, պիտի նախընտրէն աւետարանական լոյսով մասն եկեղեցին մէջ, ինչպէս պապ շատերը ըրին, եւ կը շարադանակին ընեն: Եկեղեցին ուժացում չէր բաժանումի պատճառ, հապա՞ նորարծարծ, բորբոք սէրը Աւետարանի ծշմարտութեանց, եւ խնճամիս հաւատարմութիւն մը հանդէպ այդ ճշմարտութեանց քան նուիրապետական պարտադիր եկեղինակութեան մը: Այլ խօսքով բորբոքը կամ «բողոքականութիւնը», ոչի՞ մէր պարագային, հարիւր տարի առաջ, եկեղեցին դէմ չէր, ոչ ալ անոր աւետարանական սրբազնա արժէքներուն, կրտին, կանոնին դէմ, հապա՞ այդ ժամանակին եկեղեցական իշեանութեան դէմ որ պատասխանաւու էր այն տեսակ խստապահանջ գաւանակն պարտադրութեանց որոնք թէ՛ կամայական էին, թէ՛ անբանաւոր, եւ թէ՛ անհաջո՞ մայրենի եկեղեցին սկզբնական եւ էական լոյսին եւ ոգիին հետ: Բաժանում պիտի ըըլլար, եթէ՛ ո՞չ թէ տարբեր եղած ըլլար եկեղեցին իր էութեամբը, հապա՞ եթէ տարբեր եղած ըլլային այդ ժամանակին ամենինքը-իշխանաւոր կղերականութիւնը-եւ չփորձէին խափանել իր իսկ ծոցին մէջ նորարծարծ աւետարանական լոյսը եւ սէրը:

Պատմութիւնը կարելի է սըրազերէ հարիւր տարի վերջը, բայց ոչ իսկ կարելի է ուրանալ կամ խեղաթիւրել զայն:

Երբ «Հայաստանեայց» մայրենի եկեղեցիին մէջ «աւետարանական» մասը կարելի չեղաւ, նոյն սէրը եւ նուիրումը պահելով հանդերձ, ցաւու եւ ակամայ պարտաւորուեցան «Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցին» կազմել, անշատարար և անկախարար, 1946 Յուլի 1ին:



ԱԽԵՏԱՐԱԿԵԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ—որ կը նշանակէ անհատական եւ եկեղեցական կեանքի մէջ Աւետարանի հեղինակութիւնը գերազանց նուիրապետական ամէն տեսակ հեղինակութիւնէ—ծնունդ առաջ նինվարուխօրէն մայրենի եկեղեցին ծոյին մէջ: Հարազատ զաւակ մըն էր ան, եւ ոչ թէ խառնածին, ինչպէս կ'ենթադրուի, ուստի եւ, դժբախտաբար, կ'արհամարհուի: Օտար արին չկար անոր մէջ: Սերմը Քրիստոսի Աւետարանն էր եւ ոչ թէ միսիոնարներու միտքը: Բնիկ սերմը ջրեցին միսիոնարները, այո՛, բայց սերմնացանները անոնք չէին: Այս ծնունդին յղացման մէջ անոնք դեր չունեցան: Շատ շատ անոր դայեակը եղան, եւ կամ, երբ զաւակը լքուեցաւ, անոր ստնտուն եղան: Այս իրուղութիւնը պատմականորէն կրնայ փաստուիլ:

Աւետարանականութիւնը շատ հին է մեր ազգին պատմութեան մէջ—աւելի հին քան 16րդ Դարու Բարեկարպական Շարժումը ուրիէ սկսաւ «Բնողոքականութիւնը»: Բայց իր ներկայ կաղապարին մէջ՝ միայն հարիւր տարուան պատմութիւն մը ունի ան:

Ուրեմն, գէթ ուրուազգիթը տանք այն պարագաներուն եւ դէպքերուն որոնք ծնունդ եւ բնթացք տուին այս շարժումին եւ ի վերջոյն նիստականի դարձուցին անկախ եկեղեցին մը կազմակերպութիւնը:

19րդ Դարու սկիզբները Կ. Պոլսոյ մէջ ծայր տուաւ իմացական եւ հոգեւոր վերազարթնում մը: Մաքով եւ հոգիով լուսաւորուելու եւ զարդանալու փափաքը իր հետ բերաւ նաեւ ախորժակը Աստուածաշունչը կարդալու եւ ուստումնասիրելու: Պատրիարքարանի կուշալը, եւ անոր անմիջական հովանին տակ, բացուեցաւ գոյրոց մը որ գըրուեցաւ այլ ժամանակին ամէնչն փայլուն իմացականութեան տէր մարդուն, Դրիգոր Փէշտիմալճեանի՝ հնամքին տակ: Այս դպրոցին գլխաւոր նպատակն էր մտքով եւ հոգիով արժանաւոր կղերականութիւն մը պատրաստել մայրենին եկեղեցին համար:

Իրեւ անմիջական պտուղ ակնարկուած զարթնումին գոյութեան եկաւ «Բարեպաշտական Միութիւն» մը որուն պատկանողները, նախապէս մայրաքաղաքին մէջ, եւ ապա՝ զաւաները, Աստուածաշունչը ուստումնասիրելու համար մէկսեղ կուղային: Բայց, ինչ որ անիստականի օրէն պիտի հետեւէր, «Աւետարանական» ճշմարտութիւններ եկեղեցին կարդ մը վարդապետութեանց եւ աւանդութեանց դէմ հարցեր ստեղծեցին: Ստեղծուած այս հարցերուն կարելի էր քաջ ու պարկեցաւ պատասխաններ տալ, եւ կամ, հարցերը հանողները լրեցնել բռնութեամբ: Դժբախտաբար, օրուան կրօնական իշխանութիւնը երկրորդ միջոցը ընտրեց: Բաղմումը «Աւետարանական» մտքին եւ կրօնական իշխանութեան միջեւ ուժգին եղաւ: Մինչ մէկ կողմէ ճնշումը աւելցաւ, միւս կողմէ ալ դիրքերը ամբացան: Յամառութիւնը երկուամք էր: Հալածողի եւ հալածեալի վրդովիչ կացութիւն մը ծնաւ: Աքսոր, բանտարկութիւն, եւ նման խիստ միջոցներ, սակայն, անգօր մնացին խախտելու այս «բարեկալաշ» մարդոց հաւատքը Աւետարանին հիմնական ճշմարտութիւններուն վրայ: Անոնց համար այդ ճշմարտութիւններուն արժէքը կափեալ չէր անոնց համաձայնութենէն կամ անհամաձայնութենէն եկեղեցին վարդապետութիւններուն հետ: Վերջին վերջոյ ասոնք պաշտօնապէս եւ հանդիսաւորապէս բանալքուեցան եւ եկեղեցին արտաքսուեցան: Միայն ատկէ վերջ ստիպուած առանձին եկեղեցին մը կազմեցին անոնք: «Բարեպաշտական Միութիւնը» կաղմըւէլին վերջ տասը տարիներ անցեր էին երբ 1846, Յուիս 1ին «Հայստանեայց Աւետարանական Եկեղեցին» գոյութեան բերուեցաւ:

Եթի պատմական տուեալներու վրայ պիտի հաստատենք մեր դատաստանը ուրեմն ստիպուած ենք կրօնական բաժանման պատասխանատուութիւնը՝ առնուազն գերակշին չափով՝ զնել ո'չ թէ օտար միստիարներու վրայ, կամ, «Բողոքականներու» վրայ, հաղա՝ օրուան եկեղեցական պետերուն վրայ, որոնք, դժբախտաբար, պակաս գտնուեցան հռուտես եւ խոհական իմաստութեան մէջ, եւ անարդարանալի մոլեռանդութեամբ դիտեցին, դատեցին:

Անտարակոյս «աւետարանականութիւնը» նաև «բողոքի» առողջ ձայն մը պիտի ըլլար մայրենի եկեղեցիին մէջ: Բայց չէ՞ մի որ այդ ձայնը ոչ մէկ ատեն լուցնել կարելի եղած է անկէ ասոլին: Եթէ բարսկարգիչ աղջակ մը պիտի ըլլար «աւետարանականութիւնը» ինչո՞ւ ներսը մնալով ըլլար—կը հարցուի յաճախ: Պատասխանը պատամականորէն այն է թէ՝ չի թոյլատուեցաւ անոր որ ներսը մնայ եւ երր, ակամայ եւ բռնադատեալ, զուրս եւալ «աւետարանականութիւնը» բնականարար իր յատկանչիչ կերպարանքը առաւ եւ կազմակերպուեցաւ իրեւել «Աւետարանական» եկեղեցի:

Եկեղեցիին ծոցին մէջ եթէ «աւետարանականութիւնը» խեղամահ ընելու ջանք ըլլար, դուրս ելլելով աղատ չնչելու ստիպուութիւն պիտի ըլլար: Ու «աւետարանականութիւնը» ներսը պահելու համար բանաւոր չէ՞ որ պնդէր օրուան պատրիարքը որ այդ «աւետարանականները» ընդունին, ի մէջ այլոց, նախ՝ եկեղեցիին անսխալականութիւնը, ուստի եւ՝ ամէն ճշմարտութեան եւ վարդապետութեան մեկնութեան կապտիչ եւ վճռական հեղինակութիւնը, եւ երկրորդ, որ հրաժարին Ս. Գրոց ընթերցման, մեկնութեան սնհատական իրաւունքն: Այդ չին կրնար ընել: Եւ նոյն եկեղեցիին ո՞ր լրւամիտ անդամը այսօր կը հաւանի այդպիսի դաւանական պայմաններու:

Ի՞նչ ըսին, ուրեմն, այդ «աւետարանականները»: Ահա! արձանադրութիւնը իրենց խօսքերուն, «Մենք կը յարգենք եկեղեցական իշխանութիւնները, պատկառանքով կ'ընդունինք հայրենի աւանդութիւնները, սրբագրուուած նահատակաց արիւնովը, կ'ընդունինք ընդհանրական եկեղեցւոյ հաւատոյ դաւանանքը, կը սիրենք Հայ ազգը բոլոր սրբուու որոլոր հոգուով, բայց խոճի պատութիւնը ամէն բանէ աւելի թանկագին կը համարենք, եւ թոյլ պիտի չտանք որ որեւէցէ իշխանութիւն, կամ աւանդութիւն, կամ հրաման խէք մեր ձեռքէն Քրիստոսի Աւետարանը...»:

Ու Աւետարանական «եկեղեցին» վերջապէս կազմակերպուեցաւ հետեւեալ դաւանական հիմանց վրայ—(ա) Երբորդութիւնը միայն պաշտաման առարկա պիտի ըլլար: (բ) Աւետարաններու ողին եւ ատառներ չեն հեն համաձայնը ամբուներու, խաչի, եւ պատկերներու գործածութիւնը. (գ) մարդ ի բնէ մեղանաչական է եւ Աստուծոյ վերածնիչ զօրութեան կարօտ, եւ Բանին քարոզութիւնն է ազդուազոյն միջոցն որով այդ զօրութիւնը կընայ հաղորդուիլ ենթակային. (դ) Աստուծածաշունչը հաւատքի եւ կեանքի միակ առաջնորդն ու կանոնն է. (ե) Քրիստոս է եկեղեցիին միակ Գլուխը, Փրկիչը, եւ Բարեխօսը, եւ մեղաց քաւութեան միջոցը. (զ) Գրկութիւնը հաւատքով կը գործուի եւ ոչ թէ բարի գործերով, կամ ծոմավահութեամբ, կամ ողորմութեամբ, կամ ապաշխարագինով. (է) սուրբ կեանք մը ապացոյց է փրկութեան. (ը) ճշմարիտ քրիստոնեաներու ուեւէ խմբակցութիւն Յիսուս Քրիստոսի եկեղեցին կը կազմէ. (թ) խորհուրդները երկուք են—Մկրտութիւն եւ Զաղորդութիւն:

թէ՛՝ «Աւետարանականութիւնը» մայրենի եկեղեցին ծոցին մէջ շանրաբա յլացմամբ», հոգեծին, հարազատ չարժում մըն էր որ, անողոք պատմաններու ճնշան տակ, անխուսափելիօրէն յանդեցաւ անջատ եւ անկախ եկեղեցական կազմաւորութեան մը, կրնայ դիւրաւ փաստուիլ պատմական տուեալներով: Ասոնցմէ գէկ մէջիւ յիշենք:

Նշանակելի իրողութիւնը այն է թէ այս շարժումը գլխաւորող ները ոչ միայն ամբասիր նկարագրի, հոգեւոր խորունկ վորձառութեան, եւ իմացական անսովոր ուժի տէր մարդիկ էին, հապա նաև՝ նախանձաւոր, չերմեռանդ եւ հաւատարիմ սպասաւորներ էին մայրենի եկեղեցին: Ասոնցմէ երկուքը քահանաներ էին, իսկ երրորդը՝ տիրացու մըն էր: Չենք սիամլիք եթէ բնենք թէ նոյնիսկ «մոլեռանդութեան» մէջ պակսելով չէր որ ասոնք «Աւետարանական» եղան: Ասոնք տիպար եւ հազուագիւտ կղերականներ էին: Ճշմարտիւ, յարգալիք վերարերմունք ունէին համուէլ «եկեղեցական իշխանութեանց», եւ «Հայրենի աւանդութեանց»:

Օրինակի համար, տիրացու Արիսողոմի համար հետեւեալ վկայութիւնը կուտայ իր կրտսեր եղբարյը, իր ծանօթ պատմութեան մէջ՝ «Առողջոր էր հինք տաղաւառներուն ալ անպատճառ խոստովանիլ եւ հաղորդիլ: Նաւակարութիւնը գրեթեները գրեթէ անքուն կ'աղօթէր: Անկորնին քոյլ կը պահէր Սաղմոսը, Նարեկը, Ժամագիրքը, եւ Շարականք: Այդ գրքերէն կարդաւ կը կարդար, երբեմն լորիկ, երբեմն ձայնով, եւ ասպաշարութեան շարականներ կ'երգէր: Առաւօտեան ժամկոչն ձայնը լսածին պէս կը պատրաստուէր եկեղեցի երթալ: Նախ, սակայն, կ'արթնցնէր ծնողքը եւ եղբայրները եւ անոնցմէ զատ զատ ներում կը խնդրէր: Իսկ եկեղեցին մէջ ոլորմեսցիի արարողութեաննէն վերջ կը հաղորդուէր քահանայէն: Ու այս վկայութեան կը կցէ սա դիտողութիւնը թէ յիշ ժամանակի, կրնար ըսել ան, ըստ առաքելոյն թէ ծխականութեան կողմէ անարատ էր:»

Զմիւռնիոյ մէջ «կուլիկմոս կրիֆիթ»ի (William Griffith) հաստատած տպանակն, ճիշտ այս թուականներուն, սկսած էին լոյս տեսնել «աւետարանական»: Մետքով գրուած մետրակներ եւ գրքեր, եւ ի մէջ այլոց, Աստուածաշունչը, մաս առ մաս նախապէս, եւ վերջապէս՝ ամբողջութեամբ: 1839ին, Մարտ ամսոյ մէջ կ. Պոլսոյ բոլոր եկեղեցներուն բեմերէն կարգացուեցաւ ժամանակին Պատրիարքէն, Յակոբոս Արքեպիսկոպոսի՝ կոնդակը որով կ'արգիլուէր այդ տպարանէն լոյս տեսած ունեէ Հարատարակութեան ընթերցումը, եւ կը պատուիրուէր այդ գրքերը ունեցողներուն այրել զանոնք կամ Պատրիարքարան յանձնել: Տիրացու Արիսողոմը առաջինը եղաւ որ, անսալով պատրիարքական հրամանին, իր ունեցած գրքերը այրեց անվարան իր տանը պարտէցին մէջ:

Այդ նոյն «տիրացուն» էր, սակայն, որ, երբ, եօթը տարի վերջը, Աւետարանական «Եկեղեցին» կազմուեցաւ ձեռնադրուեցաւ եւ եղաւ նորակազմ առաջին եկեղեցին առաջին Աւետարանական» հովիւը:

Նոյն վկայութիւնը տառացիօրէն կրնայ կրկնուել ակնարկուած միւս երկու քահանաներուն—Նիկոմիլիոյ Վրթանէս եղնակեանի եւ Յարութիւն Պաղտասարեանի—մասին: Եւ այդ վկայութիւնը փաստ մըն է այն եղբակացութեան թէ Աւետարանականութիւնը ոչ թէ արտաքին ներգործութենէ մը ծնունդ առաւ հատու ներքին հոգեւոր անարատ յղացումէ մը:

«ԱԼԵՏԱՐԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ», իրեւ բնածին ճիշտ թողուելու էր որ մնար մայրենի ծառին բունին վրայ: Բայց չթողուեցաւ որ մնար: թէ ի՞նչու չթողուեցաւ, անցողաբար արդէն բացարեցինք: Սղոցը ժողովանդ պահպանողականութիւնը դործածեց:

Կ. Պոլոյ երբեմնի քահանայից դասուն ամէնէն պատկառելի դէմքերէն մէկը, Տէր Յովհաննէս Մկրեան խաչակիր Աւագ Քահանան առ վկայութիւնը կուտայ, ըստ Խթիւնեանի պատմութեան, թէ «Յակովոս Սրբազն, դեռ նոր Պատրիարք եղած, առաջին գործունէութիւն համարած էր իւրեան՝ Ամերիկացի միսիոնարաց բարեւ տուողներն իսկ՝ ի կրօնս կասկածելի դատելով՝ անմիջապէս աքսոր ուղարկել: Այս կասկածանքն հետպէսէ այն աստիճանին հասած էր ի Կ. Պոլիս որ Աւետարանէն խօսք մը բերան առնողին՝ եւ կամ կարելի եղածին չափ մաքուր հայերէն խօսդին՝ եւ մինչեւ իսկ Այս եւ Ոչ բառերը գործածողները կասկածելի էին համարում, եւ իրեւ Ռողոքական նկատմամբ: Այս ընթացքը կասկած, աքսոր, հաւածանք—մեծ վնաս պատճառեց ազգին, մանաւանդ Մատթէոսի առաջին պատրիարքութեան Ժամանակ, յորում խումբ մը Հայեր բաժնուեցան ազգէն (անշուշտ սիսարմամբ «Եկեղեցի» իմաստով կը գործածէ «ազգ» բառը) եւ առանձին ժողովրդապետութիւն կազմեցին:»

Անչուշտ հետաքրքրական հարց է թէ եթէ «Աւետարանականութիւնը» մնար մայրենի Եկեղեցին մէջ, իրեւ անոր գործարանաւորական (organic) մասը, հետեւանքը ի՞նչ պիտի ըլլար: Ասանկ հարցումի մը միայն Ենթադրական պատասխան մը կրնայ տրուիլ: Անտարակոյն հետեւանքը մը պիտի ունենար: Եւ այդ հետեւանքին նախատեսութիւնն էր որ խրտչեցուց օրուան կրօնական իշխանութիւնը: Ան որ իր անիւրը անխմոր պահել կ'ուղէ, բնականարար կը մերժէ խմորը:

Կրօնական իշխանաւորները իրենց յատուկ տրամարանութիւնը ունէին: Երկու կարելիութիւններ տեսան յստակօրէն եւ երբ անոնցմէ մէկուն վրայ կայացուցին իրենց որոշումը, միւսը անողոքորէն խափանել ուղեցին: Եկեղեցին աւանդական կաղապարը (integrity, pattern) կամ անխաթար պահելու էին եւ կամ աչք առնելու էին անոր խաթարումը (կը խուսափինք «քարեկարգում» բառը գործածելիք, առ այժմ վերապահելով մեր դատումը կամ մեկնութիւնը պատմական խնդրոյ մը մասին) ներածին կամ բնածին «Աւետարանականութեան» նկատմամբ թոյլատու վերաբերում ցուցնելով: Ցայտնի է թէ ո՞ր կարելիութեան կողմը կեցան: Ցայտնի է նաեւ թէ արդիւնքը ի՞նչ եղաւ: Ճիւղը ծառէն կտրուեցաւ եւ անոր քով տնկուեցաւ:

Այս ճիւղը հարիւր տարուան ընթացքին իր արմատները խորացուց, հասակ նետեց եւ եղաւ ծառ մը որ իր հաշւոյն շուք եւ պտուշունի: Այս ծառը իր մայրը կը ճանչնայ սակայն՝ զի աւանդութեանց, պատմութեան, սէրերու, երազներու նոյն աւելին է որ կը ըրջի անոր երակներուն մէջ եւ կը կենսաւորէ զայն: Տարակոյս կայ միթէ թէ մայր ծառին վրայ կը մնայ գեռ կտրուած ճիւղին վէրքը, թէեւ սովիացած, որպէս յուշաբար (թէ աւաղելի թէ փափաքելի) ճիւղ-ծառին անցեալ գործարանաւորական կապին եւ միութեան:

Ինչպէս գիտել տուինք անզամ մը, «Աւետարանականութիւնը» մայրենի Եկեղեցին մէջ հող չունեցաւ ասկէ հարիւր տարի առաջ. հետադային ունեցաւ երբ ան արդէն իր ծոցէն ելած, անշատուած էր դժբախտաբար: Եւ այսօր ալ ունի: Եթէ այսօրը, իր մտայնութեամբը եւ պայմաններովը, 1846 տանէինք 1946ի պատմութիւնը տարբեր կ'ըլլար:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ քննադատորէն դիտելով պատմութիւնը չի փոխուեր: Պատմութիւնը անողոք է եւ անփոփոխ, ուստի միայն իրատեսօրէն պէտք է դիտել: Եւ ահա' քանի մը իրատեսական դիտողութիւններ:

«Ա. Ետարանականութիւնը» բարեկարգչական շարժում մըն է ոչ միայն կրօնական՝ հասպա նաև՝ բարոյական եւ ընկերային իրատեսով: Անկարելի է Աւետարանով մանրիլ եւ լուսաւորութիւն եւ անտարբերութեամբ դիտել այն երեւոյթները, լուսութիւնները, վարդապետութիւնները, աւանդութիւնները, բարքերը, սպլորութիւնները, ընկերային արժէշաբերը, եկեղեցին մէջ կամ եկեղեցիէն դուրս, որոնք չեն հաշտուիր Աւետարանին հետ:

Արդ մեզ շահագրգոռող հարցը սա է թէ Աւետարանականութիւնը մեր աղքին կեանքին մէջ բարեկարգչական դեր ունեցած է թէ ոչ:

Այս', եթէ բառը իր լայնագոյն իմաստով հասկնանք: Եթէ մայրենի եկեղեցին մէջ մնացած ըլլար՝ աւետարանականութիւնը անոր բարեկարգչական դերը գերազանցապէս եկեղեցական (ecclesiastical) պիտի ըլլար, եւ այն եկերուն մէջ որոնց սասին նորագոյն ժամանակներու մէջ յանձնի կը դրուի: Բայց եկեղեցիէն դուրս մնալով աւետարանականութեան բարեկարգչական դերը զդալի եղած է աղքին ընդհանուր կեանքին մէջ: Օրինակի համար, կը թական մարգին մէջ: Կը թական բարեկարգութեան ստոյդ սատար մը եղած են Աւետարանական դպրոցները: Սիսալ է ըսել թէ միակ լաւագոյն դպրոցները Աւետարանական դպրոցներն էին, բայց շիտակ է ըսել, լաւագոյն աղդային դպրոցներու մէջտեղ եկան որովհետեւ լաւագոյն Աւետարանական դպրոցներու կամ օրինակը կար կամ մրցակցութիւնը:

Աւետարանականութիւնը իր մեծագոյն դերը զդալի ըրաւ սակայն նկարագրի մասնայատուկ տիպ մը ստեղծելով: Աւետարանը կնիք մըն է եւ ուր ըարնուի, աչքի կ'երեւի: Այս կնիքը կը ող մարդկի ազդին համար բարյայական անդին հարստութիւն մը եղան, եւ են ցայօր: Եւ էապէս ալ ատոր մէջ է Աւետարանական եկեղեցին առանձին դույթեան արդարացումը: Դաւանաբանութիւնը երկրորդական է: Կեանքի եւ նկարագրի վրայ գրուած ըւստիմ մէջ է տարբերութիւնը: Աւետարանական մը կամ' իր նկարագրին կնիքովը Աւետարանական է եւ կամ չէ, իր դաւանանքը որքան ալ ուղղափառ ըւլայ: Դատումի ամէնէն խստապահանջ չափանիշը այդ է: Աւետարանական եկեղեցին ուժը սատաելապէս իր անդամներուն կեանքին մէջ ալէտք է փնտուել քան ուեէ հանդամանիք մէջ: Եկեղեցին կամ զօրատը է կամ տկար ըստ իր անդամներուն կամքին եւ ընդունակութեան՝ Աւետարանին լրյուր ցոլացնելու իրենց անհատական կեանքին եւ յարաբերութեանց մէջ: Ասիկա կենսական է: Սոսկ դաւանաբանական տարբերութիւն չէ կը նարացման բարակացման բաւարար հիմ սեպուիլ բաժանման եւ անշատ գոյութեան: Զի սկզբնապէս բաժանումը արդինքն էր Աւետարանի կեանքի կանոններուն արդեամբ հաւատարիմ գտնուելու անյողդող կամքի մը: Անոնք չի գոհացան ըսելով «Գիտնալու ենք թէ Աւետարանը ի'նչ կը պատուիրէ», հապա պնդեցին թէ հրամայական պարտականութիւն է պարի ամէն զնով ինչ որ կը պատուիրէ Աւետարանը: Գիտութենէն, զաւանաբանութենէն անդին անցան անոնք: Աւետարանականութիւնը գրքին առին եւ զայն կեամբ ըրին: Աւետարանականութիւնը կամ կեանքով կը ճանչցուի եւ կամ Աւետարանականութիւն չէ:

ԱԽԵՏԱՐԱՆԱԿԱՆ Եկեղեցին վրայ երկու աչքով նայուած է, եւ կը նայուի յայսօր, մեր ազգակաց կողմէ: Ոմանք, եւ ատեն, հաշտ եւ բարեացակամ աչօք նկատած են, կամ կը նկատեն, Աւետարանական Եկեղեցին, իսկ ուրիշներ՝ բոլորովին անհաշտ աչօք: Գէթ մենք պատրաստ չենք ընդունելու թէ բաժանումը, ըստ ինքեան, բարիք էր: Բարիք չկայ ունէ բաժանման մէջ որ հոդ ալ բարիք ըլլար: Բայց նաեւ անուրանալի իրողութիւնը այն է թէ բաժանումի «չարիքէն» շատ մը բարիքներ ծնան համայն ազգին համար: Այս բարիքները եթէ միայն մէյմէկ նախադասութիւնով ցուցակադրէինք անոնցով էջեր կրնայինք լեցնել:

Կը կրկնենք, սակայն, թէ երանի թէ ատենին բաժանումը արդիւ ուէք քիչ մը աւելի իմաստութեամբ, հանդուրժողութեամբ, եւ հեռատեսութեամբ: Խնդիրը այն է թէ նախատեսուած բարիքները դժբախտարար չարիք նկատուեցան եւ անոնցմով յղի արգանդը անդամահատուեցաւ եւ գուրս ձկուեցաւ ազգին մարմինէն:

### Արդիւնքը ի՞նչ եղաւ:

Լուսերի յատաջ բերած շարժումը կրկնակ արդինք ունեցաւ: Ներանակ, Աւետարանը բրկեց ան միջնադրեան նախապաշարմանց, հեթանոս սովորութեանց, եւ կղերականութեան զեղծարարարութեանց խեղդիչն սէզերէն եւ զոյութեան բերաւ եկեղեցի մը որուն մէջ Քրիստոսի հարազատ դիմազութիւնը ճանաչելի էր: Եւ երկրորդ, բուն իսկ կաթոլիկ եկեղեցին մէջ բարեկարգչական շարժում մը (Counter-Reformation) յառաջ բերաւ:

Հայ Աւետարանական Եկեղեցին այդ երկրորդ ազգեցութիւնը ունեցաւ մայրենի եկեղեցին վրայ: Ասոր համար է որ կ'ըսենք թէ եթէ բաժանումը ինձնին չարիք մըն էր, արդիւնքը բարի եղաւ, թերեւս մեծաւ մասսամբ: Եթէ «չարիքը» ըլլար—ընդունելով թէ իրաւամբ չարիք էր բաժանումը—այդ եւ նման բարիքներ միթէ կարելի պիտի ըլլայի՞ն: Այո՛, պայմանաւ որ ներքին խմորման, ներքին բարեկարգութեան շարժումը խեղեկու կամ կաշկանդելու փորձ ըլլար:

### Շատ կարեւոր նկատում մը եւս կայ:

Հարիւր տարի տուաջ, թուրքիոյ մէջ, Եկեղեցին՝ ոչ միայն զուտ կրօնական, հապա նաեւ՝ քաղաքական իրաւանց եւ հեղինակութեան տէր հաստատութիւն մըն էր: Ուստի կրօնական չէր սոսկ հալածանքը, որ բաժանումը ի վերջոյ անխուսափելի ըրաւ, հապա նաեւ՝ քաղաքական էր որու չափով մը: Եկեղեցին մէջ մնալ տակաւին կարելի պիտի ըլլար եթէ քաղաքական տարրական եւ անհրաժեշտ իրաւունքներ չի զայցուին այս «Աւետարանականներուն» կամ, «աւետարանամիտ» կուսաւորչական Հայերուն: Այս քաղաքական իրաւանց զայցումը ճարսահատեցուց եւ մղեց զանոնք, իրբեւ վերջին կարելիութիւն, ակամայ, անջատ եկեղեցի կազմելու:

Բանադրութիւնը ոչ միայն կը զրկէլ զանոնք եկեղեցին հոգիւոր չնորհներէն հապա նաեւ՝ ընկերային եւ քաղաքական անհրաժեշտ կարիքներէ: Օրինակի համար, ամուսնութիւն անկարելի դարձաւ: Ո՞վ պսակէր երբ քահանային արդիւուած էր պսակ ընել: Քաղաքական պսակ չկար այն ատեն: Ո՞վ թաղէր: Թաղման արարողութիւն, նոյնիսկ գերեզման մեռնողին ածիւններուն՝ զայցուած չնորհներ դարձան: Նաեւ, մայրենի եկեղեցին բանադրեալ զաւտարանական՝ զաւակները արտաքսուեցան բոլոր արհեստաւորութիւններէն (guild) եւ անոնք տարապայման չքաւորութեան մատնուեցան:

ԴԱԽԱԲՆԱԲԲԱՆԱԿԱՆ ՎԵՆ բաժանման կ'առաջնորդէ : Վէճերու գուռը բանալով միութիւնը չի պահպանուեցաւ . ընդհակառակին : Քիչ մը աւելի հանդուրժողութիւն մէկ կողմէն օլոտակար պիտի ըլլար միւս կողմէն դիտակցութեան խորացումը արդիւելու : Երբ տարակարծութիւն ծագէ՝ իմաստութիւնը կը սպահանձէ ոչ թէ ծանրանալ տարրիւրեանց վրայ հապա՝ իմանական նմանուրեանց վրայ :

Ի՞նչ հարկ կար գեղնուցին մէջ մազ փնտուելու : Դաւանական ուղղափառութիւնը դաղափարական է միայն : Երբ քննուի դաւանանքը ուեւէ մէկուն, որ հաւատարիմ անդամ մըն է մայրենի եկեղեցին, միթէ անոր ուղղափառութիւնը բացարձա՞կ պիտի դուռուի : Անչուշտուչ ոչ : Կամ, ներկայսսո՞վ կը հետաքրքրութիւն անհատի մը կրօնական համոզումներով կամ եկեղեցին մը դաւանական բարակ խնդիրներովը : Այսօր այնքան մեծ է թիւը անոնց որոնք մայրենի եկեղեցին կը պատկանին առանց հա անելու (subscribe) եկեղեցին դաւանանքին եւ բուրու վարդապետութիւններուն որքան եղած է հին օրերուն, բայց փնտոռի չկայ : Հայածանքը կը վանէ : Եթէ այսօր ալ ատանկներու հանդէպ անողոք անհանդուրժողութիւն ցոյց տրուի ճիշտ այն արդիւնքը պիտի տայ որ 1846ի նախընթաց տարիներուն հալածանքը տըւաւ—բաժանում :

Եկեղեցին հիմնական եւ պատմական հանդանակին չուրջ վէճ չկար : Վէճ ծագեցաւ բաղդատարար երկրորդական խնդիրներու չուրջ : Հիմնականին վրայ պնդել իրաւունք էր, բայց երկրորդականին վրայ պնդելով խրամատ բանալ իմաստութիւն չէր :

1846, Օգոստոս 25ին յայտարարութիւն մը հաստարակեցին մայրենին եկեղեցին բաժնուուղ «Աւետարանականները» բացատրելու համար այն պատճառները որոնք ստիպեց էին զիրենք զատ եկեղեցի մը կազմել : Այդ յայտարարութեան մէջ նշանակալից է հետեւեալ հատուածը որ կ'ապացուցանէ մեր նախընթաց դիտողութեանց ճշմարտութիւնը : «կ'ընդունինք, եւ միշտ բնդունած ենք, եկեղեցւոյ նեկական Հանգանակը ամրողի, որն որ ամէն Քրիստոնեայք կ'ընդունին : Մինչեւ չորս հարիւր թուականին եկեղեցւոյ անդամներուն վրայ գրուած հանգանակ չկար անէկ ի զատ, եւ այն ժամանակին հետէ մինչեւ 1846 տարին մասնաւորապէս այս մարդկային աւանդութիւնները եւ արարողութիւնները պարունակող հանդանակ չինուած եւ Հայաստանեայց եկեղեցւոյ անդամներէն ընդունիլ պահանջուած չէր, վասն որոյ ընդհանուր քրիստոնէից հին հանդանակը ընդունելովնիս կրնայինք նոյն եկեղեցւոյ օրինաւոր անդամները սեպուիլ :»

Եւ այս անհանդուրժողութիւնը ի յայտ եկաւ ոչ միայն ակաղեմական գետնի վրայ հապա՝ այնպիսի բռնական միջոցներով որոնք ուեւէ լոյսով կամ դատաստանով չէին արդարանար : Պիտի ըսուի թէ ատոնք ժամանակին մտայնութեան եւ մոլեւանդութեան արդիւնք էին . շիտա՛կ : Բարեբախտարար հետադայ տարիներու մէջ ասոնք վերջ դտան : Բաժանումը ցաւ էր անտարակոյս, բայց ատելութեան թոյն ստեղծելու չէր մօր սրտին մէջ : Թոյնի դէմ մեղրի ջատագով ենք մենք : Աւետարանին հաւատացողի մը պարաքն է «սիրոյ մէջ չպակսիլ» ուեւէ ատեն : Եւ մեր նախահայրերն ալ իրենց այդ պատմական յայտարարութիւնը կը վերջացնեն սրտադին կերպով մաղթելով որ Աստուածադին պարգետէ «ամէն հոգեւոր օրհնութիւն» :

ՀԱԼԱԾԵԼԸ եւ ոչ մէկ եկեղեցին մենաշնորհն եղած է. ոեւէ եկեղեցին կրնայ այդ վտանգալից փորձութեան մէջ իյնալ ժամանակ առ ժամանակ: Բայց ո՞ր մէկ եկեղեցին ալ հալածած է, ի՞նք տուժած է առաւել չափով քան հալածեալը: Եկեղեցական պատմութիւնը ծայրէ ի ծայր այս իրողութեան լուսաբանութիւնն է:

Նոյնը պատահեցաւ դժբախտաբար մայրենի եկեղեցին պարագային ասէլ հարիւր տարի առաջ: Կանխահաս անդամահատութիւն մը կատարուեցաւ: Բանադրանքը չի դարձաներ, կ'անդամահատէ: Եւ 1846ի Յունիսի 25ին անդամահատութեան դանակը քառեցաւ անողոքուէն «Աւետարանականներու» զվին: Եւ ասոնք ոչ դաւանապէս «աղանդաւորներ» էին, որպէս կոչուեցան, եւ ոչ ալ հոգեւորապէս ախտալորներ:

Երկու մաքրակրօն քահանաներ, անողորմ բանադրութեան առաջին դոհերը եղան, նաեւ՝ շահերը հետագայ նորակազմ եկեղեցին: Ասոնք իրարու բարեկամներ եւ, ատեն մըն ալ, պաշտօնակիցներ եղած էին Նիկոմիդիոյ մէջ: Տ. Վրթանէս Քահանան յականէ անուանէ բանադրուեցաւ հրապարակաւ վերոյիշեալ թուականին, Կ. Պոլսոյ Մայր Եկեղեցին մէջ, եւ այնպիսի կծու բացատրութիւններով որոնք չենք կարծեր թէ իր բաղդատելի օրինակը ունեցած են ոեւէ ատեն անէ ասդին կամ անէ իսկ առաջ: Երկու շաբաթ վերջը, Փետրուար 8ին, անոր երեմնի պաշտօնակիցը, Տ. Յարութիւն Քահանայ Պարտասարեան, նոյն կերպով բանադրուեցաւ եւ կարգալուծուեցաւ Նիկոմիդիոյ մէջ, հակառակ իր հաւատարիմ ծառայութեանը մայրենի եկեղեցին եւ անոր ժողովութիւնն է: Այնքան կը սիրէին զինքը իր ծուխերը որ մէրժեցին յաջորդի մը ծխական ծառայութիւնը:

Յունիս 21ին, 1846, Աւետարանականաց դէմ ընդհանրական եւ մշտնջենական բանադրանքը բաժանումը անխուսափելի դարձուց եւ իրամատը միացնող վերջին կամուրջին ամբարտակները քանդեց:

Առաջին եկեղեցին կազմուեցաւ 1846, Յուլիս մէկին, տարրական այլ ժամանակաւորապէս բաւական կազմով—մէկ հովիւով, երկու հոգարածուով եւ երկու սարկաւագով:

Երկու յատկանշական կնիք կը կրէին «Զայաստանեայց Աւետարանական» եկեղեցին յարողները: Առաջին, ասոնք Աւետարանը ընտրած էին եկեղեցին միակ հեղինակութիւնը, եւ, երկրորդ, Աւետարանի ճշմարտութիւնները՝ իրենց կեանքին եւ ընկերային յարաբութեանց պարտադրիչ կանոնը եւ ներջնչարանը:

Եկեղեցիները բնականաբար ճիւղաւորուեցան եւ շատցան ժամանակի ընթացքին: Վեց ամսուան ընթացքին կազմակերպեալ եկեղեցիներ գոյութեան եկան Նիկոմիդիոյ, Ատարազարի եւ Տրապիզոնի մէջ: Ճետեւորդներու թիւը 40էն 1,000ի բարձրացաւ սկզբնական տարին չվերջացած: Յաջորդ տասը տարուան մէջ եկեղեցիներ հիմնըւեցան ժամանակագրական կարգով—կարին, Այնթապ, Պրուս, երկրորդ մը եւս ի Կ. Պոլիս, Տիգրանակերտ, Սերաստիա, երրորդ մը նորէն ի Կ. Պոլիս, Հալէպ, Քիլիս, Խոտոսիօ, Զմիւռնիա, Քէսապ, Մարզուան, Կեսարիա, Արաբկիր, Ադէմիսար, Թօքաթ, Մարաշ, Մաշկերտ, Տիվրիկ, Ատանա, Խարբերդ, Խոնուս: Այսպէս քառորդ դարուն վախճանին Աւետարանական Եկեղեցը մը կար թուրքիոյ զրեթէ ամէն մէկ կարեւոր եւ հայշատ կեղրոնին մէջ: Մինչեւ 1914 աւելի քան 150 եկեղեցիներ հաստատած էին, 15,000ի չափ «Հաղորդական» անդամներով եւ մօտաւորապէս 60,000 հետեւորդներով:

[594]

Ժ.

ՏԱ 15712

ԱՅՍ աճման պատճառները շատ գիւրաւ կրնան բայցատրուիլ: Ա-  
ւելի կարեւոր է սակայն դիտել սա իրողութիւնը թէ Աւետարանական  
եկեղեցիներու ազգեցութիւնը ազգային կենաքին մէջ—ընկերապէս,  
կրթականապէս, ու մանաւանդ բարոյապէս եւ հոգեւորապէս—ան-  
համեմատորէն, ինչպէս եւ անուրանալիօրէն, շատ խորունկ եղած է:

Հարցը այն է թէ յետ այսու Աւետարանական եկեղեցին իր եր-  
բեմնի դիրքը պիտի կրնա՞յ պահել եւ շարունակել ըլլալ բարերար  
ազգեցութեան մշտահռո աղքիւր մը:

Այս հարցման բանաւոր պատասխան մը տալու համար աչքի առ-  
ջեւ պէտք է պահել աշխարհագրական՝ ուստի եւ ընկերային այն բարդ  
պայմանները որոնց մէջ կը շարունակէ ապրիլ եւ սնանիլ այսօր Աւե-  
տարանականութիւնը եւ իր եկեղեցին: Ասոնք հիմնովին տարրեր են  
քան այն պայմանները որոնց մէջ ծնաւ Աւետարանական եկեղեցին,  
ապրեցաւ եւ ամեցաւ երեք քառորդ դարու ընթացքին: Պայմանները  
այդ շրջանին աւելի ձեռնուրու էին պահպանման այն սկզբունքներուն  
որոնց վրայ հիմնուած կը կենար Աւետարանականութիւնը: Աւետա-  
րանը յիրաւի բաղմեցաւ աւանդութեան հետ եկեղեցին նախական  
տարրիներուն բայց բաղսումը կենանքի պայմաններուն հետ չէր: Ներ-  
կայիս, օտար միջավայրերու մէջ, որոնց մէջ ցիրուցան կ'ապրին Հա-  
յեր, եւ անոնց հետ՝ եկեղեցին, Առաքելականը կամ Աւետարանականը,  
Աւետարանի բաղնումը աւելի անողոք եւ ոփերիմ ոսոխներու հետ  
է—հեթանոս բարուց եւ սովորութեանց հետ—որոնք այս դարուն  
մեղանչական ծնունդներն են:

Մեր խօսքը մասնաւորելով, թէեւ ընդհանրական իմաստ ունի,  
պէտք է ճանշանք սա իրողութիւնը թէ Աւետարանական եկեղեցին  
իր երբեմնի հոգեւոր կենաւունակութիւնը զգալիօրէն կորսնցուցած է  
ակնարկուած այն պայմաններուն մէջ որոնց գերկը նետուեցաւ ակա-  
մայ սա վերջի քառորդ կամ աւելի պարուն շրջանին Ասկիս ցաւալի  
իրողութիւն մըն է, բայց նաև՝ սուուրանալի: Թիւովկ նուազիլը վտանդ  
չէ Աւետարանական եկեղեցին կենաքին: Բայց հոգեւոր կենաւունակու-  
թեան տկարացումը ստոյդ վտանդ է: Եւ ինչո՞ւ: Կը կրկնենք: Աւե-  
տարանական եկեղեցին իր գոյութեան երկու անյօդդորդ հմեր ունի:  
Մէկն է՝ Աւետարանի անանձնական, վեհապետական հեղինակութիւնը,  
եւ երկրորդն է՝ անհատական կենցաղի կաղապար մը (pattern) որ  
համաձայն է Աւետարանի ուստուցմանց տարին եւ ոգիին: Քանդէ՛ այս  
երկու հմերը եւ Աւետարանական եկեղեցին կը տապալի: Կաղմա-  
կերպութիւնը, եկեղեցական գործունէութիւնը, նոյնիսկ ընդունուած  
կամ հոչակուած դաւանանքը, կամ նման ուեէ արտաքին ազդակ, չեն  
կրնար Աւետարանական եկեղեցին կանդուն պահել երկար ատեն: Ա-  
ւետարանական Հայ անհատին կենանքին է վճարական փաստը կա՛մ ի  
նպաստ կա՛մ հակառակ իր եկեղեցին գոյութեան եւ տեւականացման:  
Պատասխանատուութիւնը՝ այսօ՛ր, աւելի քան երբեք, Աւետարանա-  
կանը կ'առնէ պատմութեան ձեռքէն եւ ուղղակի իր վրայ կը բեցնէ:  
կա՛մ, պատմական Աւետարանականութիւնը  
զափոխուած ընկերային պայմաններուն տա  
բանականութիւնը ասկէ վերջ պատմութիւնը

Հարիւր տարին վերջացաւ: Հարիւր տ  
Ասիկա անհատ Աւետարանականը պիտի վճ

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0055595